

ՀԱԼԻԶՈՐԻ ՎԱՆՔ-ԱՄՐՈՑ
ԴԱԻԻԹԻ ԲԵՐԴ
ԵՒ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆԵՐ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

Հալիձորի վանք-ամրոցը Սիւնեաց Հարանդ գաւառի մէջ կը գտնուի, Հալիձոր աւանին մէջ, լեռնային բարձրութեան մը վրայ: Բայս հին յիշատակարաններու՝ Հալիձորի վանքը տեսակ մը ամրոց եղած է, կամ, ինչպէս կը կոչեն արձանագրութիւնները, անապատ մը՝, Հալիձորի գիւղէն երեք չորս բիլոմեղը հեռաւորութեան մը վրայ, պարապապատ եւ շրջապատուած իոր անտառներով:

Հալիձորի բերդը բաւական ընդարձակ եղած է, շինուած քառակուսի ձեւով եւ ունէր բուրգեր ու աշտարակներ: Հալիձոր աւանին եւ վանքին պատմական հնութիւնը փաստող վկայութիւններ չունինք, բացի Ս. Ռոպէլեանի պատմութեան մէջ յիշաւած Հարանդի գիւղին յիշատակութիւննէ² (բայս հին ցուցակի մը՝ Սիւնեաց եկեղեցին հարկասու գիւղերուն եւ (Շիւղաւաններուն), յետոյ 1275ի արձանագրութեան մը մէջ յիշուած Հալիձոր անուննէն՝ Որոտան եւ Շնէեր անուններուն հետ³, եւ ըստ նոր ցուցակի մը տեղանուններու նոյն գաւառին, ուր թրքական ձեւեր առած ինչ ինչ անուններ կան եւ որոնց կարգին կը յիշուի նաեւ Հալիձոր⁴: Հիմնուած այս վկայութիւններու վրայ Հալէ, Հալիձոր եւ Հալիձոր կը համարուին միեւնոյն տեղի անուններ, նախապէս անապատ կամ մենաստան՝ զիտեղուած լեռնային բարձրութեան մը վրայ եւ որ իրը ամրութիւն գործածուած է հին

ատենէն: Հնութեան ճիշտ թուականը աահմանել անկարելի է: Մինչեւ Ժ. զար կարելի է իջնել, ուր կը զտնենք Հալիս գիւղին յիշատակութիւնը⁵:

Հալիձորի ամրոց-վանքին պատմութիւն կապուած է Դաւիթ Բէկի հետ, որ պարսպապատ վանքը յարմար տեսնելով իր ծրագիրներուն՝ Հոն հաստատեց իր գործունէութեան կեղոսնատեղին, Շնէերի բերդէն անցնելով Հալիձոր: Վանքէն քիչ հեռու, լերան լանջեին վրայ շինել տըւած է բերդ մը՝ որ կը կոչուի Դաւիթի բերդ եւ երեմն ալ Հալիձորի բերդ:

ՊԱՏՄԱԿԱՆ

Դաւիթ Բէկի ծագումին մասին գաղափար մը տալու համար, նախ քան իր բերած հայրենասիրական ծառայութիւնը Ղափանի աղատագրութեան փորձերուն, տեսնենք աւանդութեան ձայնին համաձայն՝ անոր ծագումը, որ կը համարուի Մելիք-Փարսաղանեաններու ընտանիքէն: Մելիք-Փարսաղանեանները, սերած ըստ ումանց Սիւնեաց Զադիկ իշխանէն, կամ

1. ԱլիՇԱՆ, Սիսական, Վենետիկ, Ս. Ղազար, 1893, էջ 257-258: - Հմմտ. ԲԱՐԵՈՒԴԱԲԵՆԱՆ Ս. Գ., Դաւան հայ վիճագրութեան, պրակ Բ. Երեւան, 1960, էջ 140-142:
2. ՍՏԾՓ. ՕՐՊԵԼԵԱՆ, Գառու. Խահանգին Սիսական, Բ. Հու., Փարփակ, էջ 268:
3. ԱլիՇԱՆ, Սիսական, էջ 191:
4. ԱլիՇԱՆ, անդ, էջ 275:
5. Անդ, էջ 256:

Մատիկ (Աստուածատուր) իշխանէն, հաստատուած էին Դափան՝ գալով Վրաստանէն: Մելիք-Փարսադան Ա. նախահայրն է այս ընտանիքին, անոր որդին Պալի կամ Պալասան ունեցած է երեք որդիներ՝ Մելիք-Փարսադան Բ., Աստուածատուր եւ Շահում (կամ Շիկօ):

Փարսադան Բ.-ի որդիներէն են՝ Սաֆրազ, Պալի եւ աղջիկ մը, որուն անունը անեանօթ է: Աստուածատուր զաւակ մը միայն ունեցած է, եւ այն ալ՝ է Դաւիթ Բէկ, որ ամուսնացած չըլլարով՝ յաջորդութիւն չէ ունեցած: Շահումի որդին կը համարուի, դարձեալ ըստ աւանդութեան, Ստեփան Շահումեան, ընկերը Դաւիթ Բէկի եւ անոր զօրավարներէն մէկը:

Դաւիթ Բէկի հօրեղբայրը՝ Փարսադան Բ. կ'իշխէր, ուրեմն, այս լրջանին, այժմեան Գորիսի մէջ, Հայլձոր, Կոնասու, Բերդաքար բերդերուն վրայ: Բննատիքական իր ճգուտմները պատճառ կ'ըլլան որ նախ իր տղան Սաֆրազ՝ հեռանայ քովիչն, եւ յետոյ իր եղորորդին՝ Դաւիթ Բէկի, որ թողով ամէն ինչ՝ կ'երթայ Վրաստան Վախտանգ թաղաւորի արքունիքին մէջ զինուորական ծառայութեան մտնելու: Փարսադան Բ. կանչելով իր քով Մխիթար սպարապետը Խնձորեսկէն եւ անոր յանձնելով պաշտպանութիւնը բերդերուն, ասեն մը կը յաջողի խաղաղութիւն վայելել, ասկայն կարծ կը տեսէ: Թուրքերու յարձակումները կը զօրանանու ամրով Պարարագար եւ Պափան վտանգի գուռը կը հասնի: Կը պակսէր աղջա-

յին ուժերը միացնող եւ կազմակերպող գիւցազ մը: Վրաստանէն կը հասնի Դաւիթ Բէկ, զործակցելու նպատակով Ռուսերուն՝ երկրին ազատութեան համար: Այս էր Վրաց արքունիքին միտքը՝ ըստ քննական պատմութեան:

ՀԱՅԻՉՈՐԻ ԲԵՐԴԻՆ ԿՈՒՒԻՆԵՐԸ

Դափանի ազատութեան համար՝ Դաւիթ Բէկի կազմակերպած եւ մղած պատերազմները այլ եւ այլ կերպով պատմուած են, բայց այլ գէպերուն հարազատ աղբիւրը պէտք է համարի Ստեփան Շահումանէն (որդի Վրթանիսի կամ Վարդանիսի) պատմուած եւ Մխիթարեանէ մը գրի անուած ձեռագիրը՝ որ կը հաւուի Ս. Ղազարի մատենալսարանին մէջ (թ. 620): Այդ պատմուածքը երկու խմբացրութիւն ունեցած է, առաջինը՝ համառոտ, 1752էն առաջ, գրուած Հ. Ղուկաս Ստեփանեանէ († 1752), Սերաստացի Մխիթարեան վարդապետէն՝ «Պատմութիւն Ղափանցոց» նորագրով, եւ երկրորդը՝ աւելի ուշ, Մխիթարեան Հայերու խմբացրութեամբ (առանց անուններու իշտասկութեան), ուր Ստեփան Շահումանի աւանդածը՝ Աւետիք քահանային առուած այլ մանրամասնութիւններով ամբողջուցաց են: Երկրորդ խմբացրութիւնը՝ Մխիթարեան Հայրերէ կատարուած է, գրիթէ բառ առ բառ նոյն է, բացի յետոյ ներմուծուած կարդ մը փոփոխակներէ, Գուլամիրեանի՞ հրատարակա-

6. Հմմատ. ԼԱԱՍՑԱՆՆ Ե., Ազգագրական համելսն, 1807, ԺԲ. Գիրք, էջ 177-79: Հմմատ. ԱԱՊՕ-ՑԱՁԵԱՆՆ ԱՐԵԱԿ; Պատմական Հայաստանի սահմանները, Գայքրէ, 1950, էջ 409-413:
7. Ն. ԱՒՆՈՒ, Դաւիթ Բէկ վկան պատմական իրը, Փարք, 1887, էջ 122 եւ յշ: - 150, Հայոց պատմութիւն, երեսն, 1946, էջ 665-699:
8. Ստեփ. Շահումեան՝ 1733ին կը համարուի հասած ըլլալ Վենետիկ, ուրի իր հօրեղբայրը Ռուսկան՝ ունից առեւտրական զորացանութիւններու կարեւոր տուն մը. տե՛ս այս մասին ԱԱՒՆԱՆ, Սիսական, էջ 300-302, 445: - Խոկ Աւետիք քահանան, աւելի ուշ ժամանակ Հռոմ

երթալու համար անցած է Վենետիկէն: Հմմատ. Հ. Եղիս Փէշիկինան, «Դաւիթ Բէկի վէպին պատմական ազբերները եւ Մխիթարեանք», Բագր. 1938, էջ 172-187:

9. ԱՐԴԱՐ ԱՏԽԱՆՈՍՍԱՆ ԳՈՒԱՄԻՐԵԱՆՑ, Դաւիթ Բէկը զնիք զնիքի պատմութիւն Դաւիթ Բէկին եւ պատերազմաց Հայոցն Խափանու, որք Եղիս ընդդեմ Թուրքաց ի մերում ժամանակի, այն է յամի Տեսան 1722 եւ Հայոց 1771, զորս ետուն զերք: Որք ի սկզբանէ մինչեւ ցվահճան յառջազէց լիսաւ էին յամենայն պատմագունան, եւ ակնանախ իրացն եղելոց, այսինքն Ստեփանոս Վրթանիսին, որ ի տանէն էր Շահումեան, ի գաւառէն փոքր Միւնեաց, եւ յա-

ծին հետ, որ օրինակութիւն մըն է վենետիկի ձեռագրին, բայց այլափառուած եւ խեղաթիւրուած. ասիկա հիմ ծառայած է Բաֆֆիի վէպին եւ Լէոյի պատմութեան: Ասոր խորագիրն է «Ընտիր պատմութիւն Դասիր Բէկիլն եւ պատերազմացն Հայոց Ղափանու, որք եղեն ընդդէմ Թուրքաց ի մերում ժամանակի»:

Հետեւելով պատմական հիմը կազմող վենետիկեան ձեռագրին՝ տեսնենք համառուի Հայիմար թերգին առնչութեամբ Դաւիթիթ Բէկի պատերազմներուն դիմաւոր կէտերը: Գալոյ Վրաստանէն Ղափան, մակարուուած «Եօքնարերդ գաւառ», հարմանով Վախտանգի որդւոյն Բակուրին՝ իշխանաց իշխանին (Շահնավազին), իր վինուրական գործողութիւններու առաջին կերպոնը կ'ըլլայ Սիսիանի Շնհէր բերդը¹⁰, ուր հասնելէն առաջ արդէն կը չարդէ երեք-քափարեան (տճ. Իւշ-Թէփէ) կոչուած տեղույն այլազգիները՝ որոնք Քարաչուլու կ'անուանուէին: Շնհէր աւանին մէջ հաստատուելով, Տաթեւի վանքին առաջնորդին միջոցաւ կը տեղեկացնէ Սիսիափի Զայերուն՝ իր գալում պատճառը: Խսկոյն կը խմբուին շուրջը չորս հարիւր¹¹ քաջ մարդեր, որոնց վրայ պարապես կը կարդէ Միկիթար «անպարտելին»: Ճիվանշիրի այլազգիները 16.000 զօրքով գէմ կ'ելլեն Դաւիթին, որ կը յազմէ անոնց իր սակաւաթիւ քաջերով: Հրաման կու

- ւանէն Եկտաստանաց, եւ այլ ոմանք ընդնման... (հոս յապաւուած են անոններ և մանրամասնութիւններ): Զնջուած է Հ. Ղուկաս Ստեփանեան Սերստացիի անոնք՝ որ առաջին խմբագրութեան հեղինակն է, եւ Աւետիք քահանայինը՝ որ պատմողն է Բ. Խմբագրութեան (տպ. Վահարշապատ, 1871):
10. Գուլպատիրեանցի Հրամարակութեան մէջ կ'ըստի. Եւր ապս անտի (արինք յիւշ-Թէփէն) չուեց գնաց եւ բանակեցաւ ի յամուրի, որ Կոչի Զայրաշէն կամ Շինուայքը: Այս անունին համառօսութիւն է Շնիր, ինչպէս կը դանենք ձեռապէր բարպէն մէջ՝ որ Ս. Ղազարու Մատենադարանին մէջ կը պահուի. Եւր ապս անտի եկեալ բանակեցաւ ի յամուրի, որ Կոչի Շնիր:
11. Ս. կամ համառօս խմբագրութեան համաձայն, կատարուած Հ. Ղուկաս Ստեփանեա-

տայ Միկիթար սպարապետին բնաջնջելու Քարբլար տւանին այլազգի բնակիչները՝ միայն երկու հարիւր մարդերով, եւ այսպէս կ'ըլլայ: Այս յազմթութիւններուն լուրը տարածուելով Գոզմէն, Ճահուկ, Կենաւուզ, Սիւնիփի եւ Արցախի այլ եւ այլ տեղերը, երիտասարդներու մէջ կ'արթթնայ, սէրը պատասխանական եւ կու զան զինուորերս Դաւիթ Բէկի գրօշին տակ, եւ բանակին թիւը կը հասնի երկու հազարի: Կու զայ իրեն միամասուն նաև Ղարաբաղի Չաւնուոր գաւառին թորոս իշխանը. Դաւիթիթ իրեն կու տայ օդնական զօրագար մը՝ որուն անոնն էր Պայմինդուր: Անոր հակառակ՝ զիմասել կու տայ ուրացող Բարքին (Նախապէս Դաւիթ Կոչուած), Տաթեւի մելիքը, որ զօրք ժողվելով կ'ընդդիմանար անոր պազասիրական ձեռնարկին: Յետ տասներկուուր օր Շնհէրի եկեղեցույն մէջ, ժողովուրդպէն զիմաց՝ սևել տալու բարձր ձայնով «Այոյն Լուսուորչի հաւատոյն, վա՞յն ուրացողին», հուսկ Ճահուկ մահուան կը զատապարտէ, այսպէս անողոքի լիօրէն պատժելով չարութիւնը եւ ազգագաւութիւնը:

Տարուան մը ընթացքին, 1722-1723, անիմաստուն վարչազգիտութեամբ եւ անտեղիստալի կամքով՝ զիտաց իրեն միացնել սրտեր եւ կամքեր: Հալիձոր թերգի տէր Փարազան մելիք, եւ ասոր վիւսան՝ Տէր Աւետիթ քահանայ, զինուորական գալուր:

նէն, Դաւիթ Բէկ Վրաստանէն կը մեկնի արգէն 2000 զինւալ ուժերով. Տաթեւի առաջնորդին խօսքն վերջ կ'աւելնան անոնց վրայ չորս հազար եւս (եւ ուր թէ չորս արիեր), որով զինուորներուն թիւը կը հասնի վեց հազարի: Այս տարրերկուկը էր բական թէ կիմական պարուած՝ կարելի չէ ճամել ուրիշ պարիւրով, բայց երեք Բ. Խմբագրութեան մէջ կը պակսին այս մանրամասնութիւնները: Հզն կը պակսի նաև Վրաստանէն մեկնած առնենք առած քանի հարիւրագետներու յիշասակուրմը, որոնցմէ քանի մը հատին անունները կը թուէ Ա. Խմբագրութիւնը՝ պատմութեան սկիզբը, որ մեկնաւուր բնական կը թուի. այսպէս Ալբանիի, Կեօրիի, Կէօրիկի փոքր կոչեցեալ, Մատուր, Պարակիօզ, Թաքրու, Եղիզար, Ցարուրի իւն, եւ Ստեփանոս ընդ նոսա:

թեամբը նշանաւոր, չուզեցին միանալ ի-
րեն: Դաւիթ բանտարկեց զանանք Ենէրքի
մէջ: Յովհաննէս իշխան Գուլպարքի, Դա-
ւիթի բացակայութեան արձակել կու տայ
զանանք, ու Դաւիթի ի յարգանս իշխանին՝
կը լոէ և կը հաւանի: Տէր Աւետիք կու
դայ յետոյ և լինքնակամ կը նուիրէ իր
բազուկը՝ հայրենի հողին ազատութեան
համար. Դաւիթ զայն կը նշանակէ զօրա-
վար և կու տայ անոր 440 մարդ:

Զաւնդուրի այլազգիները բանակ կը
չարժեն Դաւիթին դէմ՝ իմանալով որ Թո-
րոս իշխան միաբանած է Քէկին հետ. կը
յարձակին 18.000 զինուարով, բայց կը
յարջեռին Թորոսին: Նոյնպէս՝ Ասլամաս
Կուլի Խան կը փորձէ յարձակիլ Հայոց
վրայ, բայց Դաւիթ կանխիւրով զինքը՝ կը
դիմէ անոր Զեւու (Ծաւ) բերդին վրայ իր
բնորս գօրավարներով եւ բանակով, բայց
երկու օր պաշարելիք ետք՝ անկարելի կ'ըլ-
լայ զրաւումը. այն ատեն հրաման կու-
տայ Մխիթարի եւ Տէք Աւետիքի՝ ուժ-
պին յարձակումով մը ներս խոռժել. ա-
նոնք կը սպաննեն բերդավահները եւ չորս
հաղար մարդ՝ որոնք ապաստանած էին
արրցին մէջ:

Դաւիթ Բէկ 1724ին . - Դաւիթ Բէկ նախ
եր ուժերը կը գարձնէ Որոտնայ վը-
սայ և կը զբաէ : Նախիշեւանի մէլիքը
14.000 զինուորով կը յարձակի Հայոց վը-
սայ . բանակները Նախիշեւանի գետին
կը զարտնիքն իրարու . Հայերը ի
սկզբան ուժքին յարձակումով կը փախ-
ցնեն թշնամին , սակայն ան յանկարծ ետ
գանձալով՝ կը յաջողի հարուածել և ըս-
պանել հազար մարդ Հայեական բանա-
կչն : Դաւիթ կը քառուի Հայեան աւանը
և հոն կը շնէ իր ամբողջ , որ ինչպէս ը-
սինք սկիզբը՝ կոչուած է Գայիթի թիրդ :
Թորոս իշխանի (աէք Զաւենդուրի) և Բա-
թալի խանին (աէք և իշխան Բաթկուշատ
զաւասին) մէջեւ ընդհարումներ տեղի
կ'ունենան : Բաթալի խան 18.000 զօրքով
կը փորձէ մանել Թորոսի հոգերուն մէջ ,
եր ոս իր 6.000 զօրքով կը պատրաստը-
ւը յարձակելու Գողթն զաւարի Օրդու-

վար (Որդուապատ) քաղաքին վրայ: Բաթալիկ զօրքը սարսափահար կը փախչէի Թորոսի տոջնեւն, բայց մատնիչ Ֆրանկիւլ հայ իշխանը, Հակոնակ իր խոստումին օգնելու իրեն՝ Բաթալիի խանին գէմ, կը դաւաճնիկ եւ պատճառ կ'ըլլայ Թորոսի մահուան: Բաթալիի խան, սակայն, չի կրնար մտնել Զաւնդուր, որովհետեւ Նուպար գրավալուր (Թորոսի եղեղակալը) թոյլ չի տար ներս մտնել: Այս զինուորական շարժումները՝ Դաւթիթ Բէկի ուղղակի կամ անուղղակի հրամաններով տեղի կ'ունենան: Ան իր արդարամութեամբ, քաղցրութեամբ եւ միանդամայն խսուութեամբ, իր վհանձն, արիստիք եւ հեռատես իմաստութեամբ սիրուած էր իրեններէն եւ սարսակին էր թէնամիին: Զինուորական որեւէ յանցանք կամ վասութիւն խիստ պատիժի կամ մահուան կ'ենթարկուէք իրենէ: այսպէս զլուխը կտրել առուա Պատ գրավարին (Կենաութիւ իշխան), որ թէնամիին բազմութենէն վախնալով՝ թիկունք գարձուցած էր անոր: Կենաուգի վրայ իշխան կարգեց յետոյ իր սիրելին՝ Ստեփան Շահումեանը: Մէղրիի աղասութեան համար զրկեց Պայինդուր (զօրագլուխ Զաւնդուրի բանակին) եւ Ստեփան Շահումեան, առնք թէւ յազթեցին 18.000 հոգինոց բանակի մը, բայց Մէղրիի օտարազգի (պարսիկ-թուրք) բնակիչները չգաղթեցան նեղութիւն տարէ Հայերուն:

Դաւիթ Բէկ 1725ին. - Այսպէս Դաւիթ
Բէկ յաջողեցաւ զրեթէ բռվանդակ Զա-
փանի և ըջանակի Հայերուն զիրքն ու
կեսնքը ասպահովցնել օտարապղբներուն
գէմ, բնաշնչելով զրեթէ զանոնք այդ հո-
գերուն վրայ ասկայն թուրքել Ղաղան-
կուրութ լեռներէն իշնելով Փաքք Սինիքք,
սկսան ասկալպահ երկրին վրայ ասպասա-
կութիւններ ընել: Դաւիթ Բէկ անոնց գէմ
զրկեց Միթթար Սպարապետը և Տէք Ա-
ւետիքը՝ չորս հարիւր մարդերով. հազիւ-
այս վասնդէն ապասած՝ կ'իմանայ որ
Բարկուատին իշխանը բազմաթիւ զօրքով
կու զայ Հայոց զէմ: Դաւիթ կը զրկէ

դարձեալ Մխիթար սպարապետը 1700 մարդերով. Խումբին մէջ էին նաեւ Ստեփան Շահումեան, իշխանը Կենառուղին եւ Պալի զօրավար՝ որդի Փարսպադանի: Այս պատերազմին մէջ Մխիթար, որ կը թուի թէ դառնացած էր Դաւիթ Բէկին դէմ, կը ւետք պատերազմի դաշտը, ուրիշներ ալ կը հետեւին իրեն. Թշնամին կը զօրանայ եւ Հայերը կը կորսնցնեն չորս հարիւր զինուոր, եւ Ստեփան Շահումեան ալ գերի բռնուելով կը տարուի Բարկուշատ: Սաստիկ էր Դաւիթի արդար զայրոյթը Մխիթարի դէմ և կ'ուղէք սպաննել զայն, բայց ներեց ուրիշներու միջնորդութեամբ: Սաստիկ յուղուած էր նաեւ Ստեփանի գերի իշխանուն համար, որ սակայն կը յաշողի փախչելով հասնի Հայիձոր:

Դաւիթ թէկ 1726թմ. - Յաջորդ տարին, 1726ին, քաղաքական նոր դէպքեր կը յեղաշրջն կացութիւնը. ուուս, թուրք եւ պարսիկ տիրապետութեան ձգտումներ կը վրդովեն երկիրը: Օսմանեան Թուրքերը կը զօրանան Պարսիկներուն վրայ, կու զան ու կը պաշարեն Երեւան քաղաքը, եւ անկէ յետոյ կ'իշնեն Սիւնեաց երկիրը՝ Զափան: Պարսկաստանէն հսկայ բաղմութիւն մը զօրքերու կը մտնէ Սիւնիք եւ Արցախ: Հայերը վախցած այս ահաւոր խուժանէն, կը լքեն Դաւիթը եւ կը միանան Օսմանցիներուն: Դաւիթ կը մնայ առանձին Հայիձորի մէջ տասներօթը զինուած մարդերով միայն. յետոյ կը համնին Մըխիթար, Աւետիք, Փարսպան իրենց անօրացած խումբերով. կու զան ուրիշներ եւս եւ բոլոր խումբին թիւը կ'ըլլայ չուրջ 450 անձ: Բերդին մէջ կային նաեւ ասոնց ընտանիքները, երեք եպիսկոպոսներ, տասներեք քահանաներ եւ կուսանաց վանքին մէջ ալ (որ կը գտնուէր բերդին ժօտ) շուրջ քառասուն միանձնուէիներ:

Պէտք փաշա եւ Արագ Ալի փաշա բազմաթիւ զօրքերով - որոնց կը մասնակցէին Դաւիթ Բէկի բանակէն հեռացած քաջ զինուորներ, հմուտ եւ տեղեակ իրենց նախիկին զօրապետին հնարամութիւններուն ու զինուորական զաղանիք-

ներուն. նմանապէս Բարկուշատի Բաթալի խանին զօրքը, Գողթնի, Որուուզատի, Զաւնդուրի, Մեղրիի Ղարաջուրու կոչուած Թուրքերը եւ բազմութիւն մը այլազգիներու, որոնցմով կազմուած էր 70 հազարնոց բանակ մը՝ - կը յարձակին Դաւիթ Բէկի փոքրիկ՝ բայց անառակի բերդին վրայ, ուր 450 մարդ միայն կայ: Այդ հսկայ բանակը, ուրեմն, կու դայ եւ կը ճակատի Հայիձորի գետին (Որոտան) միւա ափին վրայ: Դաւիթ Բէկ կը փութայ խումբ մը զինուորներով իջնելու բերդէն, Հայիձորի տանը եւ գետին անցքը խափանելու համար: Ասոնք երկու օր թոյլ չեն տար որ օսմանեան բանակը կարենայ անցնիլ գետը: Սակայն տեղւոյն ծանօթ Հայեր կ'առաջնորդէն թշնամի բանակը՝ անցնելու գետը ուրիշ կողմէ եւ խուժելու աւանին մէջ: Դաւիթ կ'աճապարէ ամբանալ իր բերդին մէջ: Խնչպէս երբեմն Վարդանանք, այսպէս ալ Դաւիթ Բէկ եւ ընտրեալ խումբը, զօրացած նախ խոստովանութեամբ եւ Ս. Հաղորդութեամբ, կը պատրաստուին գիմարաւելու թշնամիին: Մինչ ժողովուրդը ներսը կ'աղօթէ Աստուծոյ, Դաւիթ Բէկ իր քաջերով օրեր կը գիմազրէ, եւ ամէն օր թշնամի բանակէն Հարիւրաւորներ կ'իշնան՝ զարնուած բերդապահներու հրացաններէն: Պաշարման եօթներորդ օր կունք սոսկալի կ'լլայ. Օսմանցիները 26 սանդղաձեւ մեծ մեքենաներ կը յարմացցնեն բերդին պատերուն, որով կը յուսային գիւրաւ ներս մտնել. սակայն բերդապահներուն սուրերը վաղահաս թուղրու պէս, կ'լայ ժամանակադիրը, վար կը դուրէին զանոնք: Ութերորդ օրը Մըխիթար եւ Աւետիք երեք հսրիւր զինուորներով յանկարծ դուրս կ'ելլեն ամրոցէն եւ կը յարձակին պաշարողներու վրայ, որոնք յանկարծակի նկած կը չփոթին ևս սարսափած փախտական կամաց կամաց կ'անուած գինուորներն ալ բերդէն կ'ելլերով՝ մեամին կը հալածեն թշնամին եւ կը տիրանան անթիւ աւարք: Օսմանեան հսկայ բանակը կը ցրուի, որու տարով 12.000 մարդ. իսկ բերդապահները

չատ քիչ մարդ կը կրունցնեն, իբենց անմերձնալի դիրքին պատճառով։ Գերմարդկային հերոսութեան այս գրուագը ժողովուրդներու պատմութեան մէջ հազուադիւտ էրեւով մըն է արդարեւ։

Դաւիթ Բէկ Խրամանուսուած՝ կը խորհի Մեղրիի վրայ յարձակի Երկրորդ անշամ, աղաստելու զայն թուրք տարրէն, սակայն կը յետաձգէ, իմանալով թէ հոն է Օսմանցիներու փաշան: Ճարտար դիւանա-դիսութեամբ մը կը զրկէ Մինիթար սպա-րապետը եւ Տէր Աւետիքը՝ վաթօննեւ-վեց զինեալ ձիւորոներով Դուզալի խա-նին (զօրապետ Շահթամազի բանակին), որ այդ օրերուն կը գտնուէր Երասխ գե-տէն անզին, Օրգուալարի գիմաց, խնդրե-լու որ միացեալ ուժերով յարձակին օս-մանեան բանակին վրայ: Պարսիկ խանը համամիտ չըլլար եւ միայն յիսուն զի-նեալ մարդ կը զրկէ, Մեղրիի վրայ ծրա-դամակում յարձակումն ոգնելու: Միիթար զրուած յարձակումն ոգնելու: Միիթար սպարապետ եւ Տէր Աւետիք իրենց զօր-քը քաղաքէն գուրս Թողլով եւ հրահանդ քը քաղաքէն գուրս առաւօտ կանուխ հասնին Մե-տարով որ առաւօտ կանուխ հասնին Մե-րի, մէկ մէկ զինուոր առած կ'երթան Մեղրիի այլքստանները՝ Մեղրեցի հայ փախստահանները հաւաքելու, կազմա-կերպելու եւ զինելու համար: Դարանի զնելով զանոնք՝ իրենք քանի մը հոգիով, ծպտուած կը մտնեն Մեղրի: Առաւօտը լուսնալուն՝ Օսմանցիները կ'անդրադառ-նան որ Հայեր զօրածողով ըրած են պա-րիսապներէն գուրս. ուստի իրենք ալ կը պատրաստուին պատերազմի: Միիթար և Տէր Աւետիք սուսերամերկ կը յարձակին քաղաքին եւ բերդին պահպան եւ շփոթ կը ձեռն. մինչ այդ՝ կը հասնին քարանամուս զինուորները: Օսմանցիներ դարձեալ կը գիմեն փախուստի: Միիթար եւ Աւետիք կ'անդրադառն բռնելու Երասխի կիրճերը, որուն մէկ կողմը քարաժայր էր եւ միւս կողմը յորդահոս գտուը: Հազիւ Օսման-ցիները կը մտնեն կիրճը, Հայոց խումբը անոնց առաջքը կ'առնէք եւ կը պաշարէ: Անոնցմէ շատեր կ'իման եւ ուրիշներ կը խեղուուին Երասխի մէջ: Մեղրին պատած

էր. Հայերը անբաւ աւարով կը վերադառնան իրենց կեցրոնատեղը: Օսմանցի յաղը թուած փաշան կարծ ատենէ մը ետք՝ անհամար զօրքերով վերստին կու գայ եւ կը լանակի թեն իւ գիւղը. չարաթ մ'ամբ բոլջ ան խորհած էր թէ ի՞նչպէս նենդութեամբ պիտի ըստար Դաւիթին ու իր իւումքը, բայց իւրցար բան մը ընել, որովհետեւ յայերը դիմեր ժամանակ յարձակեցան, զարկին եւ յրուեցին անոր բանակը: Աւրիշ անգամ, ութը հարիւր Օսմանցիներու գունդ մը կը հասնէ Բարկուշատ՝ Տաթեւ երթալու համար. Դաւիթի զինուորները կը պաշարեն զանոնիք ու կը ջարդեն. նոյնը կը պատահի Մանկեւ գիւղը հասնող թուրք զօրքերուն:

Դաւիթ Բէկ 1727ին. – եւ ահա Դաւիթ
Բէկ այլևս տէր էր Ղափանի եւ շրջակայ-
քին։ Չորս ծանր կառքերով կը դրէկ Օս-
մանցիներու վլուկիները Պարսից Շահթա-
մազ Թագաւորին, որ անսահման ուղա-
խութեամբ կը չորսհաւորէ Դաւիթ Բէկի
քաջութիւնը եւ յաջորդութիւնները, կը
դրէկ նուէրներ եւ հրաժարասակի մը կը
յաշտարակ Դաւիթ Բէկը «Քիշանաց իշ-
խան» Ղափանի երկիրն վար, գլուխ հայ
եւ պարսիկ մելիքներու. Ղափանը ամբող-
ջապէս «զոր կալար (Կ'ըսէ ժամանակա-
պէրը) քաջութեամբ, քեզ լիցի»։ Հրաման
կու տայ որ իր ձեռքին տակ խմբէ այդ
շրջանի խանները եւ Օմանիները հալածէ
այն տեղերէն։ Կը նուէրէ Դաւիթին «պատ-
ուական նժոյդ ձի, եւ եւս զիշաննութիւն
կարող լինելոյ դրամ Հատանել»։

. Դաւելթ հասած էր իր նպատակին, բայց կը մնային դեռ կարդ մը աւաններ՝ որոնք չէին հպատակած իրեն: Զաւնդուրի, Մեղրիի հայկական զօրքերը միացնելով կը գրկէ Կրթիվան աւանը՝ Օրդուվար քաղաքին վրայ յարձակելու համար: Գիշերային պատերազմով մը կը գրաւէ զայն եւ կը ջարգէ Օսմանցիները: Կը դրաւէ նաեւ Ազգութիւն քաղաքը եւ կը հրամայէ որ անոր նենդաւոր քաղաքապետին՝ Մելիք Սուսպիին զլուխը կտրեն, բայց յետոյ Մելիք Փարսպանի մէջնորդութեամբ կը ներէ:

Օսմանցիներուն երեք անդամ ըրած արշաւանքները Ազուլիսի վրայ, երեք անդամ ալ ձախողութեան կը հանդիպին: Այս գէպերէն քանի մը օր ետք՝ Օսմանեան հակայ բանակ մը կը հասնի եւ կը բանակի Մարտագու դաշտին մէջ: Պարսից շահը երեք խաներ զրկած էր իրենց գորքերով Դաւիթ Բէկի օգնութեան: Բայց անոր հանճարն էր որ Օսմանցիներուն հետ յաջորդաբար տեղի ունեցած ընդհարումներուն մէջ ալ՝ բարձրացուց իր վարկը Պարսից շահին առջեւ եւ տարածեց իր սարսափը թշնամիներուն վրայ: Մարտագու դաշտին պատերազմին մէջ պարսիկ խաներու գունդը փախառ Օսմանցիներուն առջեւ եւ յաղթանակը տարբին միայն Հայերը, որոնք փախաստական Պարսիկները հետապնդելով վերադարձուցին Ազուլիս, իսկ փախչող խաներու առները ժամելով՝ անոնց կիներն ու աղափիները գերի բանած տարբին Հայիձոր: Եթեու օր եաք Ազուլիսցիք եւ Մելիք Մուսին (որոնք դաշտնի դաշնակից էին Օսմանցիներուն), իրենց դաւաճանութիւնը յայտնեցին՝ յարձակելով Դաւիթի զօրքերուն վրայ, որոնք քաղաքէն դուրս Ս. Թովմայի վանքն էին: Տեղի ունեցան հրացանածութիւններ, բայց Դաւիթի բանակին զօրապետները չուղեցին աւելորդ արիւն թափել, վասնզի տասը հազար տուն հայ կար քաղաքին մէջ: Մելիք Մուսին՝ նենդաւոր մարդ, չուղեց լուել մէջնորդող Մելիք Փարսապանի իսկ խօսքերուն, եւ սպաննել տուաւ զայն՝ որ իր կեանքը աղատած էր: Դաւիթի զօրքերը նոյն և յաջորդ օրերուն կ'ապատակեն եւ կը դրաւեն ինչքերը Ազուլիսցիներուն եւ կը տանին Հայիձոր: Ապրաւածքութիւնը մը կը ծագի նաեւ Զաւնդութիւնը մէջ, ուր օսմանցի սոսիկաններ զուուի անցած էին եւ տիրապետած ժողովուրդին վրայ. Դաւիթի կը զրկէ տասնը չորս զինեաներ՝ կապուած իր առջեւը բերելու անոնց զօրավարները եւ սոսիկանները: Անոնք կը խոնարհին եւ վերըստին հակայ բանակ իրեն: Բայց երբ մասնակիութիւնը մէջ առաջ կ'ապատակ կը հայտնի լուսաւութիւնը:

Եւ երեք հայ գիւղերու վրայ յարձակելով՝ անոնց գլխաւորները կը տանի Բարկուշատ, բայց Տէր Աւետիք կը նուածէ այս խրուտումն ալ, կ'աղատէ Հայերը եւ երկութուրք զօրապետները ձերբակալելով կը տանի Զաւնդութիւնը:

Դժբախտալար 1728ին Դաւիթի Բէկ ծանրապէս կը հիւանդանայ եւ կը մեռնի, վեց տարի մնալով Ղափանի մէջ ստեղծած իր իշխանութեան վրայ: Միխթար սպարապետ միաձայնութեամբ կ'ընտրուի յաջորդը Բէկին, բայց ան չունէր հմայքը Դաւիթին, չունէր այն աղնուալին եւ իշխանական յատկութիւնները եւ կատալարելու ձիբքը, հակառակ իր քաջարի եւ զինուորական տեսակէտով խիզախ եւ աներկիվ նկարագրին: Կը սկսի փութով անմիարանութիւն մը ծայր տալ Հայիձորի եւ ըրջակայ աւաններու մէջ: Օսմանցիք պատեհ առիթ առնելով այս փոխուած տըխուր կացութենէն՝ կ'արշաւեն մէծ բազմութեամբ Դաւիթի բերգին վրայ: Կիյանայ խոռութիւն Միխթար սպարապետի զօրքին մէջ: Տէր Աւետիք կը գրկուի Օսմանցիներու փաշային՝ խաղաղութեան պայմաններ առաջարկելու: Անոնք կը խոստանան խնայել կեանքերուն, եւ իրենց քով իրը պատանդ պահելով Տէր Աւետիքը՝ կը պահանջն որ բացուին բերգին գոները: Նոյն գէլերը Միխթար սպարապետ կը փախչի բերգին: Յաջորդ օրը տիսուր ճռնչենով մը կը բացուին Դաւիթի բերգին գոները: Օսմանցիները կը գրժեն իրենց երդումին եւ ներս մտնելով կը կործանեն բերգը, կը կորուպեն ինչ- քերը եւ կը ջարդեն այր ու կին, եւ առնելով Միխթար սպարապետի կինն ու որդիները՝ կը հեռանան անկէ: Փաշան թոյլ կու առայ որ Տէր Աւետիք միայն ընտանիքով մնայ Հայիձոր աւանին մէջ: Բայց երբ ուրիշ Օսմանցիներ վրայ համեկով կ'ուզն Աւետիքը սպաննել, ան կը փախչի եւ կ'ապատակ փաշային մօտ, որուն համառ զուրս կ'ելլէ երկրէն եւ կ'երթայ Գաղատիք եւ ապա Հոռովք, իր քահանայ վիճակով ըրած այնքան սպանութիւննե-

1970

բուն համար ներում լինդրելու գերակոյն Քահանակետէն:

Միթքար սպարապետ, որ փախած էր Հալիձորի բերդէն, կ'երթայ ու կը ժողվէ նոր զօրքեր, կը յարձակի Օսմանցիներուն վրայ, կը ջարդէ, կը զրատէ աւաններ, կը պաշտրէ Օրգուլարն ալ եւ կ'առնէ զայն ու սուրէ կ'անցընէ տեղուոյն Թուրքերը եւ մէծ աւարով կ'երթայ Խնձորեսկ բերդը, ու ուր 1730ին՝ զիւղին հայ բնակիչները, ու ունք համաձայն չէին իրեն իրենց բերդը բոնք համաձայն չէին իրեն իրենց բերդը:

կը տանին թաւրէզ՝ Օսմանցիներու փաշային: Սա՛ զայրացած անոնց անմիտ գործին վրայ՝ այլպիսի քաջ մարդ մը սպաննած ըլլալնուն, կը համարէ որ կարեն անոնց բոլորին ալ գլուխները: Կը ցըսւին, կ'ըսէ ժամանակակից անանուն պատմապիրը, հայ զօրքերը. մաս մը անոնցմէ կ'երթայ զինուորելու Գուզարքի Յովհաննէս իշխանին մօտ եւ ուրիշներ այլուր, ու Ղափան կ'իյնայ զերսունին թըշ-ուառ զերութեան մէջ:

Հ. ՄԻՔԱՅԵԼ, ՅՈՎՀԱՆՆԵՍՅԵՍԱՆ

12. Հոս ալ կը տարրերին երկու ընդարձակ բնակ զիրերը. Գուլամիրեանցի տպարութեան մէջ զառվայ Քահանայապետին տեղ յիշուած է Հոսուայ Արքազան պատրիարք: Գուլամիրեանցի Արքազան պատրիարք: Զամբիրեանց բնդունայն տեղ կը մեղադրէ Զամբիրեանց բնդունայն տեղ կը մեղադրէ Համբանը, փոխանակ Երևանպէմբ՝ Հոսուայի Քահանայապետին անունը տուած ըլլալուն հա-

մար: Սակայն այս գէպքերուն հարազատ բը-նազիրը՝ համաձայն է Զամբիանի աւանդածին (Գ. Հո. գլ. ԽԸ և ԽԹ, էջ 784-800). Խեզա-թիւրումը տեղի ունեցած է Գուլամիրեանցի Հրամարակած բնագրին մէջ. Տե՛ս այս մասին, Բազմ. 1938, էջ 172-187, ինչպէս յիշուեցան Հոս, ծանօթ. Բ. 8:

